

## ԿՐՈՆԱԿԱՆ (ԴԱՍԵՐ ԱՒԵՏԱՐԱՆԻՆ)

### «ԵՐԱՆԻ» Ա Ե Ր

1.— Երանի՝ աղմատաց նույզը, զի նոյն՝ Երանոյուրիսն Երևիցի (Թթր. ե. 3.):

Ակը Աւետարանի Դասերուն մէջ ստէպ առիթ ունեցանք դիտել տալ և շեշտել թէ մեր Փրկիչը մարդկային տառապանքներուն ուղղիւրը կը գանէ նոյն ինքն մարդու հոգեկան աշխարհին մէջ։ Մարդուն կիրքերը, զգացումները, փափաքները, աննշանքները, միտումները, ձգտումները, տեսիլները, «աշխարհահայեցքները, և այլն, առո՞նք են որ կ'արտայայտեն հոգեկան աշխարհը մարդուն, երբ ատոնցմէ մէկը կամ միւսը կը զերածուի գործի։

Հարստանալու կիրքը մարդու հոգեկան աշխարհի քնարին շատ զգայուն լարերէն մէկն է։ Աւետարանը, իր կրօնացիտութեան և բարոյագիտութեան ամէնէն խիստ կանոնով իսկ հակառակ չի Հարցուրիկն, բայց հակառակ է Ազանուրեան։ Հարստութիւնը մարդու արդար աշխատանքին, ճարպիկութեան և գործունութեան արդիւնքն է։ Մարդը իր կարողութիւններուն և ընդունակութիւններուն կանոնաւոր կիրարիկումով է որ կը մշակուի, կը զարգանայ, կը բարգաւաճի, կ'ուժովնայ, և զործի աշխարհին մէջ այսպէս բարգաւաճ և ուժով կարողութիւններու և ընդունակութիւններու աէք մարդն է որ կը բարոնայ, իթէ այդ է իր կիրքը, իթէ ծնած կամ գտնուած է հարստանալու պայմաններուն մէջ, և կամ եթէ ինքն իսկ ստեղծած է այդ պայմանները իր ձեռներիցութեամբ։

Ազանուրինը կրօնքի և բարոյքի պայմաններուն զեղծումն է, և այս զեղծումը երբ կ'արտայայտուի հարստատ մարդուն վրայ, նուաստացուցիչ է։ իսկ երբ արտայայտուի աղքատ մարդուն վրայ, սոսկալի է պարզապէս։ Վասն զի պահուրինը հոգեկան հիւանդութիւն մըն է, անկանոն վիճակ մը, որ թէ՛ հարուստին և թէ՛ աղքատին վրայ կ'արտայայտուի այնպիսի ախտանիշներով, որոնք կը նաև դար-

մանուիլ միայն Աւետարանի կենագործող լոյսին, և կամ լսենք՝ անդը մանիշակ ճառագայթիներուն տակ։

Աւետարանը՝ աչքի օրինակով կը բացարէ ագահ հոգիին հիւանդութիւնը, աչքն է մարմնի ճրագը, մարմնը լուսուորող զորճարանը, և ինչպէս որ տկար կամ կոյր աչքով մարդ մը մութի մէջ է, նոյնպէս երբ հոգին (լոյսը) մթաղնի, կուրութիւնէ աւելի անսելի է հատեանքը, արդ՝ քրիստոնեայ մարդուն պարտքն է զգոյշ ըլլալ, որպէս զի իր հոգին, բուն լոյսը, չիստարի, ոյլ բոլոր մարմննը անրիծ լուսով մը լուսաւորուի և նշուլէ ճրագի մը պէս (Կարայակի՛, Ղլր. ԺԱ. 33—36):

Ագահութիւնը հարստութիւն չէ; ո՛չ այ հարստութիւն կրնայ չինել այդ, զամ զի ազանը ո՛չ կը վայելէ իր ունեցուծը, ո՛չ ալ վայելել կուտայ ուրիշներուն։ Ագահութիւնը չինուած հարստութիւնը ունէ արժէք չի ներկայացներ կեանքի համար, ուրիշ խօսքով հարստութիւնը ո՛րչափ ալ մէծ և անսահման ըլլայ, ապահովութիւն մը չէ կեանքի պահպանութիւն։

Անմիտ հարուստին ասակով շատ լաւ լուսարանուած է այս ճշմարտութիւնը Աւետարանի մէջ։ Ազարտիկներու տէք հարստատի մը ամրաները լցունակ են արդէն։ Ան առատ բերքեր ունեցու նորէն, տեղ չունեք զանոնք պահելու համար, որոշեց քակիւ հին շտեմարանները և ընդարձակել զանոնք և հոն լցնել նոր բերքերը, այնպէս մտածելով որ շատ մը տարիներու համար ապահովեց իր կեանքը, ուզածին ուսեիլու և խմելու համար, առանց սակայն կոսկածելու մահէն, որ նոյն զիշերն իսկ պիտի զատէք զինքն իր շատ տարիներու համար ամբարտած բարութիւններէն։ Փրկիչը կ'ըսէ մեզի, ուշադրութիւնը ըրէք այս իրողութեան և զգուշոցէք ապահութեանէն։ որովհեան մարդուն կեանքը կախուած չէ իր ինչքերուն շատութենէն։ Մարդ պէտք է հարստանայ Աստուծով։ Հարստութիւնը, ի՞նչ ալ ըւլոյց ատոր քանակը, շատ է մարդու մը համար, իսկ քիչ է մարդերու համար, ո՛վ որ իրեն, միայն իր անձին համար կը մժերէ, չի վայելիք անոր հաճոյքը, ո՛վ որ չունեցուներուն կուտայ, ո՛վ որ աղքատութեան գէմ կը կուտի իր հարստութեամբ, ո՛վ

որ զանէ իր աղգային պէտքերն ու կարօսառութիւնները կը հոգայ իր ինչքերուն մթերքովը, ա՞ն է որ կը հարստանայ Աստուծով (Կարդացի՛, Ղկ., մ. 13—21):

Հարստաներ և ազան հարստաներ չեն կրնոր հասկրնալ Աւետարանը, չեն կրնար ըմբռնել Աստուծոյ թագաւորութեան ճշխութիւններուն վայելքը: Ահօնք այնպէս կը կարծին որ Աւետարանը «խօսք» է և թէ զործնական կեանքի համար արժէք մը չի ներկայացներ վերացուկան զաղափարը, թէև նոյն ատեն փափաք մըն ալ կը տածէ հնաեիլ Աւետարանին, սակայն ձրի, կամ չատ աժան գնազ մը, այնպէս կարծէլով թէ ինքն, իբրև բարի մարդ, զիտակ է իր պարտականութիւններուն, և կատարած է իր կրօնական և բարյական պարտականութիւնները: Բայց երբ կը մօտենայ Փրկչին և կ'ուզէ սորպիլ յաւիտենական կեանքն ալ ժառանգելու գաղոնիքը և երբ ան կը բացատրուի իրեն, կ'սկսի խոժոսիլ: վասն զի ժառանգելու համար յաւիտենական կեանքը, կամ մանելու համար Աստուծոյ թագաւորութիւնը պէտք է այնպիսի անձուկ ճանրաներէ անցնիլ և այնպիսի նեղ գուռներէ մանել որ չատ բեռնուորուած մորդոց համար զժուար է ատիկա: որովհետեւ մարդ հաղիւ կրնայ քալել այդ կածանէն, և հաղիւ թէ մարգաւն իրանը կրնայ անցնիլ այդ գոնէն: ատոր համար աւելորդ բեաները պէտք է թողուլ Աստուծոյ թագաւորութեան սահմաններէն գուրս և թեթև քայլքով, անոնք մաքով, մաքուր խըզնով և գուարթ զիտակցութեամբ պատրաստ զանուիլ մանելու անձուկ ճանապարհը և նեղ գուռը: Այդ է բնական և արգար կիրաքը: Յո՞րչափ հոգին բեռնաւորուած է հարստութեան աղան կիրքերով, յո՞րչափ արդարութիւն չես ըրած քեզի հարստութիւն շահեցնողներու փաղանգին, չե՞ս կրընար շարժիլ տեղէդ, նոյնիսկ եթէ շարժիս, սակայն կը մնաս անձուկ ճամբռն սկիզբը, նեղ գուան գուրսը: վասն զի անկից կարելի է անցնիլ անբեռ, անկիրք, թեթև, բնական մարմար, և ո՛չ թէ աւելորդ ծանրութիւններով: Այդ է պատճառը, որ ուզտի պէս անձունի, ծամածուռ կենդանի մը զիւրին կրնայ քալել անձուկ ճամբէն քան թէ աղանութեամբ բեռնաւորուած հարստաը, այդ է պատճառը նաեւ

որ հաստ չուան մը հաւաճական է որ անցնի ասկզի մը ծակէն, քան թէ հարուստ Աստուծոյ թագաւորութեան զանէն (Կարդացի՛, Մըր. մթ. 16—30):

Մարկոսի Աւետարանին (մ. 24) համամատ Տէրը չատ հոգեյոյզ շեշտով մը մասնանիշ կ'ընէ աղանութեան կիրքով բանաւորներուն վիճակը: — Զաւակներս, կ'ըսէ Ան իր աշակերտաներուն, ո՞րչափ զժուար է Աստուծոյ թագաւորութիւնը մանել անոնց համար որ իրենց յոյսը զրած են իրենց ինչքերուն վրայ:

Սիրելի լնթերցող, լա՛ւ ուշաղըութիւնը ըրէ Աւետարանի այս առաջներուն և ատոնց լրաւարանութիւններուն, յիշէ նոհեմեր անցնեալ զասին նիւթը (Մարգկութեան Տառապանքը), այն ատեն միայն զիւրութեամբ պիտի հատկանա Երանի՛ներու ասացինին նշանակութիւնը և ողին:

Երանի՛ հողիով աղյատներուն, վասն զի անոնց և երկիցից բազատուութիւնը:

Հողիով աղյատ, այսինքն պահանութեան ախտէն զերծ հոգի մը, լնչասիրութեան մոլոցքէն աղատ մարդ մը, Մաքուր, թեթև, լոյսի պէս փալլուն խղճով մարզիկ են որ պիտի կրնան ըլլալ քաղաքացիներ Աստուծոյ թագաւորութեան:

Յակորոս Առաքեալ զիտակ կուտայ որ նոյն իսկ մեր հասկրցած կիրպով, սովորական աղքատներ ամէն յարգանքի արժանի պէտք է րլլան քրիստոնեայ լնկիրութիւններու մէջ, հերիք է որ անոնք սոսոյզ քրիստոնեաներ ըլլան: Ուկի մատանի և պայծառ հաղուստներ չեն որ իրակոն հարստութեան նշան են: վասն զի Աստուծուած այս աշխարհի աղյատներց լնտրեց աւետարանը քարոզելու համար և ո՛չ թէ հարուստները, որովհետեւ այն ընտրուած աղքատներ հարուստ էին իրենց հաւատքով: անոնք էին Աստուծոյ սիրեկիները և անոնք պիտի ժառանգէին Աստուծոյ թագաւորութիւնը (Կարդացի՛ Յակորոս Բ. 1—13):

Մեր ազգին զաւակները, իրենց տարագիր և տառապալից կեանքի այս ըրջանին մէջ, կ'արժէ որ նորոգեն և որին իրենց զիտակցութիւնը՝ զօրանալու և սփոփուելու համար աւետարանական սկրունքներու գործազրութեամբը իրենց կեանքին մէջ:

Երանի՛ հողիով աղյատներուն:

Այս հոգիսով հարուստներ եւ ուներ աւելի լաւ պիտի ըմբռնեն կեանքին արծէքը, եւ ըստ այնմ պիտի զործածեն իրենց հարաստոթեան մթերքը, որ ամէն պարագայի մէջ պիտի մայ անձաւկ ճամբաւն տողնը և նեղ դաշն գուրսը:


Այս հոգիսով չունեւորներ և կարօններ նուազ պիտի զգան կեանքի տասապանքներուն ճնշումը իրենց վրայ:

Այս հոգիսով է որ գայրագ կիրքիք պիտի հանդարտին, ոճիրի հակամէտ միաքիք պիտի մաքրագործուին, արթնի ծարաւ առօրժակներ պիտի կշտանան սիրոյ և գութի ուխերէն: Վասն զի ապահուրիմն վտանգաւոր ախտ մըն է ո՞չ միտյն սոկիի և արծաթի հանդէպ, այլ նաև հոգեկան կիրքիքու աշխարհին մէջ: Միշտ աւելիին, միշտ աւելորդին կիրքը, ամէն բան իրեն կամ իրեններուն մթերելու հործքը՝ ախտանիշներն են ապահութեան և զգոնութեամբ հիւանդացած հողիններուն:

Հոգեկան հիւանդութիւններու, բարոյական ցաւերու եւ կրօնական անտարբերութեան այս տագնապներուն մէջ զարարուող ազգի մը զաւակներուն համար ո՞րչովի քաջալերական է Փրկչին կենսառու ձայնը:

Երամի՛ նողիով աղասներուն:

Բ. Ե.



## ՆԵՐՆ

Քանի մը հոգիններու միջն խօսակցութիւնը կը զառնար նելովն չուրջ: Ամէնքն աւ կը ջանային զայն գանելու մեր ներկայ աշխարհին ու կեսնքին մէջ, բայց չին կրնար որոշել թէ ո՞ւր էր ան: Շատ մը կարծիքներ յայտնուեցան թէ ները կը զանուի Հրեաներու մէջ, Մահմետականներու մէջ, Զգիտականներու մէջ, Ազատ Արմագիրներու մէջ, Պապիներու մէջ, Հոմայնավարներու մէջ, Անաստուածեաններու մէջ, Գերջապէս Հռովմի Պապէն մինչև Մայքըլ Արէն՝ ամէնուն մէջ:

Այս արտայայտութիւնները շատ հաւանական կը թուէին իրենց: Բայց իմ

մոքիս մէջ ուրիշ զազափար մը ծագեցաւ: Ները գնասող այս մարդիկը շատ հեռու ները զացած էին. նոյն իսկ իրենց մէջ կը զանուէր ան: Ասոնք շատ լրջութեամբ քննութենէ կ'անցընէին ուրիշները, բայց իրենք զիրենք չէին զներ խօսըրացոյցին տոկի Արքան ճշմարիտ էր Յիսուսի խօսքն այսպիսիններու համար. «Եամի քու աչքիդ զիրանը հանէ, և հաքը եզրօրդ աչքին շիւզ հանելու նայէ»: (Մատ. կ. 5):

Մարդիկ իրենքզիրենք քննելու մէջ

շատ տկար են: Հանրածանօթ խօսքը հին իշխառաւէրին, Ծանի՛ր զիզ, նո՞ր է ամէն ժամանակի համար: Իրենքզիրենք չեն ճանչնար և ուրիշներու վրայ կը խորհին:

Ամէն մարզու մէջ կայ նես մը, եթէ

կ'ուզենք ճշմարտութիւնը լուել: Է՞նչ է նե-

ուը, եթէ ոչ անձնաւորումը այն զօրութեան

որ հակառակ է Քրիստոսին: Զարմանալի

թող չմասի մեզի երը Անկարանի մէջ կարգանք որ Ս. Պետրոս Առաքեալին մէջ

անզամ կը զանուէր ան: Պետրոս չեր

ճանչցած իր ներան իսկ զոյութիւն ունե-

ցող նեսը և Յիսուսի համ կազեռով կ'ը-

սէր անոր. «Բա՛ւ միցի քեզ, Տէր, մի՛ ե-

զիցի քեզ այդո: Բայց Յիսուս իսկոյն ճանչ-

ցաւ իր Հակառակորդը և ըստ Պետրոսին,

շետիս զնա, Սատանայ, գուն իմ զայթա-

կութիւնս ես. զի Աստուծոյ բաները չես

խորհիր, այլ՝ մարդոց» (Մատթ. ԺԶ. 22—

23):

Ները ներկայ է ամէն ժամանակի մէջ և ամէն մարդու ներսը, առանց բացառութեան: Անոնք որ կ'ուզեն զայն զատ-նել, թող գնտուն իրենք իրենց մէջ, Անոնք որ կ'ուզեն անոր զէմ պայքարիլ, իրենց ներքին էութեան մէջ թող զառեն մարզը նախ և առաջ: Անոնք որ կ'ուզեն յաղթել անոր, թող իրենց հոգւոյն մէջ նուաճեն զայն:

Մի՛ հաւատաք երբ ձեզի կ'ըսեն թէ ները հո՞ս է կամ հո՞ն: Ները խորանքով չի դար, Անիկա ձեզ մէջն իսկ է:

ՆՈՐԱՅԻ ԱԲԴ. ՊՈՂԱԲԵԱՆ  
Միրֆիլս, Անզիան

